

ատեն թողուցած բաներնուն համար .
ան թղթերուն տեղը՝ երբ որ տեղերնին
հասան՝ ստակ առին , որով մտաւ փո-
խանակագիր ընելու սովորութիւնը :

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՎԵԿՈՒԹԻՒՆ

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՍ

Ռաֆայէլեան Սարգսիսի պարգեաբաշ-
խոսիւնը :

Ո՛ր և իցէ ուսումնարան ան ատեն
աղէկ առաջ կ'երթայ , երբ որ անիկայ
հաստատողը ինչ վախճան որ դիտեր
է՛ վարժապետները ան վախճանին
հասնիլ կը ջանան , աշակերտաց ալ
միտքն ու սիրտը դէպ 'ի անոր կը շըտ-
կեն : Ռաֆայէլեան վարժարանին
բարեյիշատակ հիմնադիրը իր ազգին
լուսաւորութիւնն ու յառաջագիմու-
թիւնը իրեն բարերարութեան ընպա-
տակ դրած ըլլալով , որչափ ուրախա-
լի բան է տեսնելը որ թէ վարժապետ-
ներուն անխոնջ աշխատութեամբը և
թէ աշակերտաց ուսումնասէր ջան-
քովը՝ բարերարին վախճանը հետ զհե-
տէ աւելի կը կատարուի :

Ի՞նչ ուրախութիւնը նորոգուեցաւ
մեր մէջ նաև աս տարի , որ օրերով
առաջ քննուեցան աշակերտները ի-
րենց սորված ուսմանցը մէջ . որչափ
որ աս չորրորդ տարւոյն ուսման նիւ-
թերն ուրիշ տարիներու նիւթերէն
աւելի բարձր էին , այնչափ ալ իրենք
աւելի քաջացան պատասխանները տա-
լու . և նիւթերն ասոնք էին .

- Ղարտասանութիւն ,
- Թուաբանութիւն ,
- Հին և նոր Ղախարհագրութիւն ,
- Սամանակագրութիւն ,
- Ինդհանուր պատմութիւն ,
- Իարոյական իմաստասիրութի ,
- Հայերէն , Գաղղիարէն և Իտա-
լերէն շարագրութիւն ,

Պեղեցկագրութիւն ,
Ուրուագրութիւն :
Իսոնց ամենուն սկիզբը ամենէն հար-
կաւոր բանն էր , այսինքն բարի վարքը .
և որոնք որ ուսմանց մէջ քաջավարժ
ըլլալէն՝ ի զատ՝ բարի վարուց կողմա-
նէ ալ առաջին կարգի գովեստներու
արժանի եղան , անոնք առին առաջին
մրցանակը , որ ասոնք են՝ իրենց քա-
ջութեան աստիճանին նայելով .

- ՅԱՌՈՒԹԻՒՆ ՃԵՊԵՃԵԱՆ
- ՊՕՂՈՍ ՄԵՐՃԱՆՃԵԱՆ
- ԳԱՅԵՏԱՆՈՍ ՄՈՇՈՐՈՅ
- ՍՐԱՊՈՆ ՀԵՔԻՄԵԱՆ
- ԱՂԵՔՍԱՆԴԻ ԷՕՔՍԻԶԵԱՆ
- ՅՈՎՀԱՆՆԷՍ ՀԱՆԻԿԵԱՆ
- ՅՈՎՀԱՆՆԷՍ ԵՍԱՅԵԱՆ
- ԱՂԵՔՍԱՆԴԻ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ
- ՍԱՐԳԻՍ ԱԼԵԱՆԱՔԵԱՆ

Երկրորդ մրցանակին արժանի եղան ,

- Ռեֆայէլ Սեղոսեան
- Յակոբ Ղամպագեան
- Սանուէլ Վէօլէեան
- Պօղոս Շահպագեան
- Սերոբէ Պօլսեան :

Երրորդին արժանաւոր սեպուեցան ,
Պետրոս Սօֆեալեան , Պայետա-
նոս Լետի , Պօղոս Լիամեան :

Երրորդ դասուն առաջին տարւոյս
քննութիւնն ալ մեծ գովեստի արժա-
նի եղաւ , և աշակերտները հիմա-
կուրնէ ցրցուցին իրենց ապագայ յա-
ռաջագիմութեան յայտնի նշանները :
Իսոնց մէջ առաջին մրցանակի արժա-
նաւոր եղողներն են ,

- ԱՆՏՈՆ ՓԱՄՊՈՒԳՃԵԱՆ
- ՄԻՔԱՅԷԼ ԵՐԱՄԵԱՆ
- ԳԵՈՐԳ ՍԱՄՈՒԷԼԵԱՆ
- ՏՐԴԱՏ ԶՕՏՐԱՊԵԱՆ
- ՊՕՂՈՍ ՃԵՊԵՃԵԱՆ
- ԹՈՎՄԱՍ ԵՍԱՅԵԱՆ
- ՄԻՔԱՅԷԼ ԱԶԱՐԵԱՆ

Երկրորդ մրցանակին արժանի եղան

Յակոբ Եօնուզեան
Պօղոս Ղամալիկեան :

Իրեք պատանիք ալ դեռ ասկէ իրեք ամիս առաջ վարժարանը մտած էին . բայց ժամանակին կարճութեան նայելով մէկմէկէ աւելի բաւական ջանք ըրած երեցան թէ ուսման և թէ բարի վարուց կողմանէ . ուստի արժանի եղան գովեստի ու մէյմէկ պարգևի . և ասոնք են .

- Ա . Սկրտիչ Աիւրեղեան
- Բ . Պօղոս Օաղձեան
- Գ . Սկրտիչ Պալեան :

Հանդիսին համար եկած էին մեր վարդապետները, արժարանի և Վորընձայարանի ուսանողք, արտաքին վարժապետները և բարեկամք : Հանդէսը սկսաւ սովորական հոգևոր աղօթքներով . ետքը պատմական և բարոյական ուսմանց դասատուն սրտաշարժ ձառ մը խօսեցաւ ճշմարիտ հայրենասիրութեան վրայ, ցուցնելով որ ճշմարիտ հայրենասէրը պիտի ըլլայ արդար, արի, իրաւապէս օգտակար ու բարեպաշտ, և թէ առանց աս յատկութիւններուն հայրենասիրութիւնը սոսկ անուն մըն է որ աւելի ամօթ կը բերէ անով պարծեցողին քան թէ փառք : Իսկ պարգևաբաշխութեանէն ետև հանդեսին նախագահը, որ էր Ա . Ս . Սկրտիչ Մթռակալ վարդապետը Մեքերեան, համառօտ ու ազգու խրատ մը խօսեցաւ աշակերտաց, քաջալերելով զիրենք ու յորդորելով յառաքինութիւն և յուսումնասիրութիւն :



ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

Երկրորդ Բարձրեր :

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒՄ երեսը գտնուած հին շէնքերուն մէջ խիստ քիչ բան կայ՝ որ Երկրպտոսի բուրգերուն չափ հետաքրքրական ու զարմանալի ըլլայ . անանկ որ անոնց թէ դրսի փառաւոր տեսքը, թէ ներսի յատկութիւնները և թէ այսչափ տարիներէ՛ ՚ի վեր դիմանալը տեսնելով մարդ կը սոսկայ, ու հազարաւոր տարիներն որ անցեր գնացեր են՝ բուրգերուն վրայ նայելովը մէկէն միտքը կուգան . ուստի հին ատենէն ՚ի վեր աշխարհքիս հըրաշալեաց կարգը սեպուեր են : Ասոնց շինուելէն ետքը որչափ ժողովուրդներ եկեր ու գնացեր են . որչափ թագաւորներ եկեր տիրեր են Երկրպտոսի, ու հետ զհետէ գրեթէ ամէն քաղաքները կործաներ են, բայց աս բուրգերուն բան մը չեն կրցած ընել :

Երկրպտոսի բուրգերը շատ հեռու չեն հին Սեմիիս քաղաքին աւերակներէն, որ Ղահիրէէն վեր Վեղոսի արևմտեան կողմը կ'ըլլան : Ասոնց տաճկերէն Քիրաան դէժէլէրէ ալ կ'ըսեն իբր թէ Փարաւոնի լեռներ . որովհետև Երկրպտոսի հին թագաւորներուն սովորական անունը կամ մականունը Փարաւոն էր . իսկ յունարէն բուրգը քիրաֆիս կ'ըսուի, որ հրաշխ կամ Բոյաշխ կը մեկնուի, ու աս շէնքերուն ձևէն առնուած է :

Հին ատենի ազգերէն շատը բուրգեր շինած են այլևայլ ձևերով ու մեծութեամբ, բայց Երկրպտոսիները ամենէն փառաւոր ու ամենէն հին են : Ասոնց մէջ ամենէն մեծին խորիսը ամէն մէկ կողմէն 716 ոտք երկայնութիւն ունի, ու 422 ոտք ուղղահայեաց բարձրութիւն : Հաշիւ մը ըրեր են որ աս բուրգիս քարերովը (դնելով թէ մէջը պարապ չէ) վեց ոտք բարձրութեամբ ու բանի սը ոտք